

հեռուող, թող որովայնագաշափերը ատեն  
 դիս և անարդեն ինչպէս կուզեն, այնու  
 ամենայնիս զիս շնորհիւ ուղղամիտս Արևի-  
 դիցւոյ բանաւոր և զբաւոր սրբազան ա-  
 ւանդութեանց շարժի կարողանան յայա-  
 նապէս յասպարէզ մանել այնպիսի պա-  
 սանկերներին որը կուզէ, եթէ աղիլլէան  
 էլ լինի 47), ոչ կարեն դալ առ լոյսն՝ զի  
 մի՛ յանդիմանեացին զորձք նոցա 48):

Աւ ի վերջ ամենայնի՛ մեծ շնորհ կու-  
 նենամ, եթէ ՚՚Արարատ՚՚ պատուական  
 ամսագիրը զիջած՝ մայրական զերկը  
 կ'պարզէ թմթոյխիսս գրութեանս անզբ  
 շնորհելու իրա էջերի մէջ:

ՄԱՆՈՒԷԼ ՔԱԼԱՆՍ ԱՅՏՈՒՄԱՑՐԵԱՆՑ.

ՅԱՂԵՆՆՅ ՔԵՂԷ

**Ի Շ իրաի գրատու:**

**ՅՈՒՊԻՆ ՄԱՍԵՍ**

ՅԵՐԲՐԳՈՒՄՆ ԲՂԽԵՑՈՒՑԱՆԷ

ՋՈՒՐ Ի ՎԻՄԷ

ԵՎ ԵՆ ԵՐ ԲՆՆ ՔԵՆՄԵՐ

ՈՒ ԿՐԾ Ժ 4 :

Ձի՛նչ այս խուն ընթաց անհամար խուժան  
 Յանչէն անյիս ծրիայ ծովանման,  
 Հնչէ իւր բերան երգ զուարթագին,  
 Մինչ սիրտ գոհութեան խունկ բուրե յերկին  
 Ընդ մատաղամարդ հարսանց համբամ՝  
 Օրհնեցոյք զՏէր՝ ձայնը Մարիամ,  
 Թմրկոք և սաղոք պարք օրհորդոց՝  
 Կարաս բարբին չուոյն նախընթաց:

Մերկ փախտահանը՝ յիս անյոյս յուզին՝  
 Աւանաղ սպասազէն ահեղ գոսպին,  
 Յորժամ ազատիչն՝ ծեր Մաւն Հովիւ՝  
 Խրախոյս ետ յետուս օրհներգ իւր ձայնիս  
 Ահներև անեակ զՓարաւնին  
 Ահեղ զօրութեանց դէշ ի ծովափին  
 Ուր հաղարք և բիւրք դէնք զրաճք մարտական  
 Երկնոս սարկաց յարար մատնեալ կան  
 Ծով ծածկեաց անք զՆզիպտեան կաճաւ՝  
 Յոր Որ էն ստիարձ զիւր բազուկ անձաւ  
 Ի ջուրս ընկղմեալ որդէս զհատար՝  
 Ձհեծեալն խրոխտ եւ զիւր երկար  
 Կար զերանդաղէնք ի խորս ընկուզան,  
 Եւ անիւք ի դիս կապեալ կառուցան,  
 Եւ որ ի սուր իւր էր փոստհացեալ,  
 Կայ ի ծովափունս անտուր մահացեալ:  
 Ըողոյր լոյս նախկին այգուն զուարթարար՝  
 Մինչ ծով խորատոյզ եկուր զիւր սարս  
 Եւ ահեղակոզմ՝ զուեղք Փարաւնեան՝  
 Յարուցս յորձանաց հեղձամահ կորեան  
 Իւրայել ի Սուր<sup>\*</sup> էր զիւր գարշապար՝  
 Մինչ չե էր խուսեալ զիշերդն խաւար  
 Եւ դէպ ի հարաւ զընթացս իւր ուղղեալ՝  
 Երթայր խնդագին յահէն ճողարեալ:  
 Ո՞վ՝ թէ զի՛նչ երկիւզ կը բեր ի հոյն՝  
 Մինչ գայր տաղնագաւ յանձուր հուս վաճիկն  
 Յաջմե յահեկէ պատուարք ջրեղէն  
 Յետուս վերս հաս սուր և մահազէն  
 Տուն թերահասան զիս ևս չէր փոստհ  
 ՅԱյն այն վերամբարձ էին գերագոհ  
 Որ հան աղգովին յՆզիպտեան բանակ՝  
 Եւ ընդ անադաան արգ անաջնորդէ  
 Պայժատ Սիւն Լրեղէն զիշերի բապար  
 Ի Սիւն Եսեղեղէն տակաւ յեղաներ  
 Եւ ընդ բարձրանալ նշուից ատնջեան՝  
 Յուշիկ թամձրամայր մէկ անգոյն ի սեան  
 Ո՞չ միայն կանգներ ստաջնորդ ուղղոյն  
 Այլ և հովանի բազմամբոխ չուղին

(47) Թեաւ րոս զիրք Բ. զԼ. և ի ծանօթ. 24.  
 (48) Յովհաննու զԼ. Գ. հիւր. 20.

(\*) Ընդ անձանել Խարսեղտոցոց յախելոյս Կարմիր  
 ծովու՝ նախ սուալին ընդ դեռնի գոսս ի ցամաք՝ ելին  
 յանադաան Սուր:

Եւ մինչ զովութիւն ծով յաջմէ շնէր՝  
 Զստուեր յահեկէ Սիւն Ամպոյն պարզէր  
 Լայնածաւալ էր սփիւռ բանակին՝  
 Ընդ երկար ձգեալ յանշն ծովափին  
 Վայրագ Ամաղէկ յիւր լերանց ծագաց՝  
 Դիտեալ զախանէր չուն գազթականաց  
 Ընդ վերջին վտառն գայր տակաւ Մուէս՝  
 Դէպ ի Մաղիամ՝ ուղղեալ զիւր երես  
 Եւ սքանձանայր՝ զի Ամպղեկն Սիւն՝  
 Տանի զբաղմբրանս յաներոյն իւր տունն  
 Ընդ ամս քառասուն էր անդ գեղերեալ  
 Ընդ մէն մի վեմաց սերտ բնաւորեալ  
 Այլ Սիւնն ամպղեկն առաջնորդ նոցին՝  
 Նոր ուղի հարթէր յայնմ ապառաժին  
 Ընդ Մեռացն անցեալ յերրորդում աւաւր  
 Ուր իրբն լեղի դառնահամ՝ էր ջուր  
 Հասին Եղիմայն ակն երկոտասան  
 Եւ յօթանասուն ծառս արմաւենեան  
 Իսկ ընդ գալն ի Սիւն՝ ցանկացան հացի  
 Եւ յերկնից տեղեայր ցօղ մանանայի  
 Եւ փոխան մնոյ գեանաբարչ խաշանց՝  
 Զբրամարզի ջամբէր ի բարձանց  
 Այլ ի Ռափիղիմ\*) տրտունջ ամբարձին՝  
 Մինչ ջուր ոչ գտաւ յապառաժն ի Սիւն  
 Մոռացեալ զհացն և միս հրաշարուր՝  
 Խմբեալ զՄոսիսիւ՝ դռնն «տուր մեզ ջուր»  
 Ատ զամբրութիւն հատաւ ծերունւոյն՝  
 Որ ցարդ կայր թարգման կամաց Տէրունւոյն  
 «Մի՛թէ ի վիմէ՞՝ ասաց՝ բղխեսցի  
 «Քեզ վտակ ջրոյ՝ սյր երբայեցի»  
 Այն ի վիմէ՞ ձայնեաց բոց հրոյն՝  
 Որ անշէջ ցոյլոյ յանկեղ մորնւոյն  
 Եւ այժմ՝ յանբնակ լուռ անապատին՝  
 Փայլէ զիշերայն պայծառ քան զարփին  
 Այն ի փիմէ կրկնեաց աչք փայլուն  
 Որոյ արդ հնէր պատգամ բարբառոյն  
 Ուր է այն քո Յուպ՝ զոր Քորեթ\*\*) ետես  
 Ի՛մ գործոց մեծաց հանեալ ի կրկէս  
 Հար զովն զվեմր և ջուր բղխեսցէ  
 Եւ զաշխատեղոց պասք զովացուցէ

Նաև բանակիդ զհետ ընթացեալ՝  
 Մատնացոյց լիցի Որդին Տէր Օծեալ\*) :  
 Միք էար այն ազգ աշխատեալ պասքեալ՝  
 Յեղիպտեան լծոյն այն ինչ արձակեալ  
 Հասեալ յանջրդի անապատ անշէն  
 Ուր կայր յանշքութեան խորան տիրաշէն  
 Ծարուխ էր ազգ զովարար ջրոյն՝  
 Ընդ երաշտանալ հայրենեան հողոյն  
 Մինչ էլ իննդիւր անխոնջ Մշակիդ  
 Եզիտ էր զայն ցուպ ի զօրեղ բաղկիդ  
 Յորժամ՝ և արբոյն միապետական՝  
 Որոյ քաղցրիկ սիրտ կայ Աջ տիրական  
 Դրոշմեաց նշանաւ Խաշին գբոյդ ճակատ  
 Գուշակեալ յապայն ձգունս վշտաշատ  
 Խունէր շուրջ զանձամբդ ամբոխ բազմարիւր  
 Որ գոչէր ուժգին «Հայր մեր, տուր մեզ ջուր»  
 Զուր ի զովութիւն պասքեալ մեր շրթանց  
 Յոռոգումն այդեաց, ի ձէթ զամբարմանց  
 Դու՝ արժանաւոր ժառանգ Թադէի  
 Տեսեալ ձէթ յարեան Սանդուխա զշխոյի  
 Ծանեար՝ զի լապտերն այն ոչ վայրատար  
 Սոսկ կաթլովք փայլէ անշէջ յայսբան դար  
 Դու՝ ազգապարձանք Յաջորդ Գրիգորի  
 Յետ Թադէի՝ մեր երախտաւորի  
 Խեղամուտ եղեր՝ զի յայն Հուսիսիմէ՝  
 Զիւր արիւն ցայտեաց՝ կորղեալ ի Հոռմէ  
 Խաշ ճակատուդ քեզ յուշ արար Փրկչի՝  
 Գաղտ ակնարկութեամբ փշեայ պսակի  
 Զի ի դամբար անգ՝ ուր կայր ձէթ արեան  
 Վաթեցին կայլակք արեան քո բրտան  
 Այն իսկ էր ջրշեղջ դառնաբիրտն երկանց՝  
 Անմահ ճգնութեանց մետաղիեան արանց  
 Իսահակ, Մեսրոպ Գրիգոր և Ներսէս՝  
 Սխրագործութեանց զայն եղին հանդէս  
 Այս դամբար կայր վառ հանդէպ Միամին՝  
 Որ ի դմին էր հիմն իւր հարսնարանի  
 Եւ անվանելի ի գրանց դժոխոց՝  
 Արար զանկեան վէմ՝ գործ նախորդաց բոց  
 Զայն վէմ՝ Ազգ Հայոց մարդարեաւոր  
 Ի դարուց ի դար՝ անուանէ Սեւ Քար

(\*) Ռափիղիմ՝ Սիւն անապատի մասն  
 (\*\*) Քորեթ՝ ուր էր մարտն վառեալ

(\*) Ըմպղեկն ի հոգեւոր վեմէն՝ որ երթայր զհետ  
 նոցա՝ եւ վեմն էր ինչն Գրիգորս

Եւ ասէ՛ որ որ ընդ սա ընդհարցի՛  
 Ձերթ անօթ ըրտի խապա փշրեսցի.  
 Եւ յորոյ վերայ հասեսցի վէմս այս՝  
 Դրբուեալ, սասանեալ՝ ոչ կայցէ ի կայս.  
 Եւ զայդ մատնանիշ եցոց ձայն Բանին  
 Ձի սքանչեակհարաշ ջուր հանցես Ազգինս  
 Դու բարւոք առ եր ի միտ զայն հրաման՝  
 Որ պատուատեալ կայր ընդ ցուպ Թաղէեան.  
 Ոչ զանդիտեցեր ի դժուարութեանց՝  
 Որպէս և բազումք ի բոց նախորդաց.  
 Եւ ոչ խիթացար յանկարելութեանց  
 Որպէս և ոմանք լեալք քեզ նախընթաց.  
 Ոչ որ յայնցանէ գտաւ քեզ Դաւիթ՝  
 Հանդերձիչ նիւթոց նոր Սողոմոնիք.  
 Յուշ բերեալ զի ջուր՝ զոր խնդրէ քո Ազգ՝  
 Յապառած վիճեզ ոչ բզխէ սյլազր.  
 Բայց միայն զկող ծակելով վիճի.  
 Որպէս գեղարդեամբ սնակուշտ Միածնի.  
 Յուպ յաջոյ բազկիդ հանգոյն Մոռիսի  
 Եւ գեղարդ յահեակդ ընդ Փէնէհէսի  
 Հարեր զօրութեամբ զվէ՛մ բազմադարեան  
 ՁՀաւատ Յոյս և Սէր առեալ օգնականս  
 ՁՊոսիդոնէ և զՈրփէոսէ.  
 Յարդ բանաստեղծից առասպել ասէ,  
 Թէ մին ի ծովէ հան եռածանեալ՝  
 ՁԱթէնս՝ հարուածով՝ պատեալ Ատտիկեալ,  
 Եւ միւսն շօշափմամբ իւր կնգնոցի՝  
 Քարինս զորէր ի պէտս ամբոցի.  
 Միք ակնատես եղաք այն հրաշից՝  
 Ձոր չէր տեսեալ ազգ ի յաւիտենից.  
 Քարինք շարժեցան ի հարուած Յպոյգր  
 Եկաց ձե՛տաւն գործ հզօր Աջոյգ.  
 Ընդ խոց գեղարդեան չեկ արիւն և ջուր  
 Այլ հոսեաց յեղեմդ քառափտակ աղբիւր.  
 Կացցէ յաւիտեան նոր այդ ձեմարան,  
 Հիմունք որոյ են կայրակք սուրբ արեան՝  
 Թաղէի՛ երբօր Տեառն մեր Յիսուսի,  
 Եւ ծիրանածին Սանդխոյ կուսի.  
 Կացցէ անխարխուլ չքնաղ ձեմարան,  
 Միածնի Գահին նեցուկ, հաստարան,  
 Որում Հռիփսիմէ ընդ Լուսաւորչին՝  
 Եղին Աէ՛մ անկեան յոսկէխարսիին.  
 Կեցցէ և Գէորդ անմահ Հայրապետ,

Նոր ձեմարանիդ Ահ՛հ ճարտարացեալ՝  
 Լցեալ Հոգւով Տեառն քան զԲեռքիկէ՛լ՝  
 Որ արեացաւ նոր խորան կաղմեր.  
 Դովաւ դրախտատունկ լեառն երանական  
 Փոխադրեալ բերցի ի մեր Հայաստան  
 Եւ անմահարար ծառ կենաց պաղօյն՝  
 Նոր արմատացի ի տան մեր նախնեցոյն.  
 Դովաւ Քորեբայ անկեզ մորենին՝  
 Անշէջ վառեցի ի մեր հայրենին.  
 Լոյս նորա տակաւ անցցէ բովանդակ  
 Հոգւոց համազգեաց յաղջազջ ի ծրմակ.  
 Դովաւ Սինայի լեառն հրաշագան՝  
 Տացէ դօրինաց տախտակ գիտութեանս,  
 Եւ յայնմ՝ հետէ որդիք քո զայն ջուր  
 Խնդրել ոչ ելցեն առ օտար աղբիւր.  
 Դովաւ Սինի շնորհք անպատում,  
 Սփիւռ տարածեալ յերկրիս մեր արում՝,  
 Ընդ տապանակին ընթերնաց Տէրունան՝  
 Տացէ բերկրութիւն Հոգւոյ նոր իջման.  
 Դովաւ Թարօր լեառն զփառաց Միածնի՝  
 Ձոր եցոյց հրաշիք Աստուածն ի մարմնի,  
 Ձիւր պարծառ փաղիփիւն բերցէ յայն բուր՝  
 Որ Փետայն անմահ կերտեաց զարպաս իւր.  
 Դովաւ Բողոթմա՝ ուր Խաչ կանգնեցաւ,  
 Եւ ուր անմահին՝ մահ ընձեռեցաւ,  
 Ձիւր փրկագործող պարծանս վեհաթեման՝  
 Կամաւ անցուցէ յայդ իւր սուրբ խորանս.  
 Դովաւ Չիթենեաց լեառն հրաշայլի՝  
 Ուր և զարշապարք կացին Միածնի,  
 Ձիւր պատիւ անզրաւ ձօն բերցէ Մասեաց,  
 Յորում՝ փրկարար հին տապան եկացի.  
 Դովաւ և քաղաք Միլքիտեղեկեան՝  
 Հին Երուսաղէմ՝ տուն խաղաղութեան,  
 Եւ քաղաք Դաւթի Բէթլէհէմ՝ նախկին,  
 Տացեն զիւրեանց սարդ մեր Արափիւլլիւ.  
 Իսկ Հոռոմ՝ զոր կիլք սուրբ կոյս Հռիփսիմէ,  
 Եւ որ արդ փշրի յինքնահաւա վիճէ,  
 Ոչ ևս մարշաօցի լինել զխաշար.  
 Յուռկան իւր ցանցեալ զօր ձկնորսարար.  
 Հանցէ ձեմարանդ նահատակս հզօրս  
 Շնչելով նոր ոյժ ի տկարս յանզօրս.  
 Դարձեալ ծաղկեցցին Աւոնդ և Վարդան,  
 Վարդիւք պճնեցի մանուկ Հայաստան.

Նորա հորիսցեն արսնեա յայտնի  
 Ի դարձ սիրելեաց մեր գերդաստանին  
 Որք անախտ հոգեով ի խնդիր կաթին  
 Յանգիստ մնան եղին որսորդաց կարթին  
 Այն համատեհակ հարադատ եղբարք  
 Որք կան պանդխտեալ ահա քանի դարք  
 Տեսեալ թէ ի դմին բացաւ ճեմարան  
 Գարձցին առ ճնողը յառան Աւարդէսեան  
 Առ նոսա հրակէր ոչ էջմիածին  
 Այլ առաքեացէ Ինքն իսկ Միածին  
 Որ յառաջատար Սուրբ Հարսին քաղեալ  
 Զայն արձակեացէ առ որդիս զբուեալ  
 Գարձարոք առ իս զառակք թաքստեալք  
 Որք ի Բարիսն և յԵղիսիմոս կայր  
 Զի գետ վիմարուղի հստէ ճեմարան  
 Առաւ ոռոգէ զիւր բնիկ անդաստան  
 Ոչ այլ ևս ծարու զձեղ քանջեցէ  
 Եւ ոչ պար ինչ ևս տողնայ հասուցէ  
 Զի Մայր ձեր ամբիժ ոչ որդէս Ագար  
 Զարդանդին ճնուելոյ իւր սիրայատար  
 Զձեղ Նորդիկ թողցէ յանձնդին  
 Այլ տարցէ որդիդ առ ջուր կենդանին  
 Եւ իւր սուրբ ստինք ոչ են ցամաքեալ  
 Այլ կենդանառու կաթմամբ կան լցեալ  
 Զայն ձեղ ջամբեացէ կրակաւոր հոգեոց  
 Քաղցր քան զմնանայն քան հրուշակ վերնոց  
 Եւ Քեղ Նովիտ Քոջ մի յայտն հտե՛  
 Որ երկրայտ թեմամբ խնդիր արասցէ  
 Կո՛ւ ես՝ որդի ցարդ մնայար յայտն թեման  
 Կե՛ ակն կողցուք պոլոց զարտեան  
 Զի ցուցեր թէ ոչ լակ մկրտեա ջրով  
 Այլ և նոր ճնանիս Հոգեով և սուրբ Հրով  
 Եւ սակաք ոմանք ի քոց Նախորդաց  
 Բուականք բառեալ խրատս քոց կօշկաց  
 Գու ընդ Միածնիս վեհ այժ ապարան  
 Ացեալ կերտեցիր չքնող ճեմարան  
 Ուր միշտ ընդ երեկո Միածնիս Որդի  
 Իջից առ ի զգնայ որդէս ի զբախտին  
 Վասն այն Գու Յաջորդ եղգոր Քաղէի  
 Առաքելական գերապետն Գաճիս  
 Լեալ ես սիրելի որդի Միածնիս  
 Ընդ որ հաճեալ եմ Միածնի Որդիս  
 Զե՛մ ես Ի՛մ Հօր Բան և Իմաստութիւն

Որ ընդ քեղ եզի զիմ բնակակցութիւն  
 Եւ ոչ կենարար ջուր յաւէժ բոխէ  
 Գեա անհատահոս յիմ որովայնէ  
 Մի՛թէ չե՛մ ես այն Վէճն կենդանի  
 Յոր յեցեալ կայ յոյս փոքու քո հօտի  
 Եւ ոչ կարեմ քեղ տալ կոչումն նոր Վէճ  
 Յոյր վերայ տան իմ զճնուես հաստատեմ  
 Հանդոյն Պօղոսի՝ Գու ընտիր անօթ  
 Գտար յիմ ձեռին՝ հանուրց անձանօթ  
 Որու՛մ ըղձայի յերկրասան դար  
 Յաւուրց յորս մեռաւ Փարպեցին Վաղար  
 Գու հանդիսացար ի հայրենակցաց  
 Ատարիչ իմոց պաշտելի կամաց  
 Հըզօր արքայիս՝ գոյր արքայտարան  
 Անմահ Փետայիս՝ էր իւր հարսնարան  
 Հօրս իմաստութիւն չուէք և խորշիկ  
 Զի անդ խոնարհէր զիւր զբախ հանդարտիկ  
 Բայց զայն ցանկալի վայր իմ հանգստեան  
 Հիմնեալ էր Գրիգոր յաւուրս իմ իջման  
 Վրդանէս՝ Ներսէս՝ պահեցին կանգուն  
 Զիմ հանդեսա որպէս ծառայք իմաստուն  
 Իսահակ Մեղրոք և նոցին յաջորդք  
 Այն խնամարկութեանց զբռան բաժանորդք  
 Մինչ ի պայքարին անկաւ իմ Վարդան  
 Եւ յետ նորա ել յաշխարհէդ Վահան  
 Սորա էին այն երկու ձիթնիք  
 Զորոց Յոհաննէս էին բարք զաղտնիք  
 Ընդ որոց մարտեաւ վիշապ նախաշար  
 Եւ մնաց ամբիժ հարսն իմ անպատուար  
 Հարսն իմ շուրջ պատեալ յարիւղոյն հաւատոյ  
 Հարկեցաւ կոխել զլուսին նոր գրոյ  
 Թէպէտ և ստեղծք զլուս պսակին  
 Մետասան թուով արդէն փայլէին  
 Թաղէտս Արգար Մանդուխտ և Գրիգոր  
 Տրդատ Նոյսիսիսկ Ներսէս խնկաւոր  
 Իսահակ Մեղրոք Աւանդ և Վարդան  
 Ի պակ իմ հարսին պերճ յեռեալ տեսան  
 Յրդէ էր հարսն իմ յերկունս իւր մերձեալ  
 Յաւազին վշտօք ճըլէր տաղնայեալ  
 Այլ եթեմարտեալ գաղսն ահազին  
 Այր ի դարանել ի կանել զօրդին  
 Սանդխտով ջնջեալ ամբողջտեան կրօն  
 Եւ Հոյսիսիսկէ՛ Անահայտ պաշտուն

Կրկին սպրդեալ Տրով Զրադէշեան՝  
 Տոբորէր զիմ՝ հարսն յիմ՝ վայր հանգստեան  
 Ո՛հ, այն ո՛չ զօրէր՝ թէ յԵջմիածին՝  
 Հաստէր հարսինս Գահ և ո՛չ ի Կրկին.  
 Ընդ եհաս նմա օձն սկզբնաչար  
 Եւ իւր դարանօք եղև ոտնհար:  
 Ետես Վիշապն այն՝ զի Վարդան, Վահան՝  
 Ի վերայ շարեաց եղն յայթախան,  
 Հեղ ի բերանոյն հոսանս իբրև ջուր.  
 Մինչ ընդ ջրով թաքէր ամենակէզ հօր:  
 Ընդ տուան հարսինս թևք արծրային,  
 Թռչիլ յանջրդիս և թողուլ զորդին,  
 Մինչ այս նորածին ամբարձաւ առ գահ  
 Բարձրեղոյն՝ յօձին վնասուց կալ անահ:  
 Ընդ երկար տեւեաց մեր պանդխտութիւն  
 Օձն ամենուրեք հասոց զիւրն թուն,  
 Մինչև եզիտ հարսնս զոյզն անդորր յԱնի  
 Ուր վազն սրահոս ջուրք Ախուրեանի:  
 Այլ ոչ անդ յԱնի և ո՛չ յամուր Սիս՝  
 Տեսաւ անձկալի հանգիստ Միածնիս,  
 Եամենայն տեղիս գտաւ վեհարան,  
 Այլ ոչ ուրուք ձեռն կանգնեաց ճեմարան:  
 Թէպէտ անդ ի Սիս ծաղկեցաւ ներսէս,  
 Յերկոտասանից Աստեղաց հանդէս,  
 Եւ բոլորեցաւ պրտակ իմ՝ հարսին,  
 Բայց ո՛չ կիրտեցաւ հանգիստ իմ՝ անձին:  
 Իսկ մինչ մերձեցաւ կէտ հազարամեան  
 Իմ և հար ին իմ՝ վրտարանդութեան,  
 Փոխապրեցի յետս զհարսն իմ՝ վերստին,  
 Եւ նորոգեցի զիմ՝ Եջմիածին:  
 Զուննս ի նորին նոր Հայրապետաց  
 Հաղորդս կացուցի իմց սուրբ կամաց,  
 Ազգեցի կիրտել հանգիստ իմ՝ անձին,  
 Զի անդ բնակէի Արլիս Միածին:  
 Ո՛չ որ յայնցանէ ևս հրաժեշտ անտի...

Այլ հինգ դար յոյս իմ՝ յայտնեցաւ սնտոխ:  
 Բայց դու՛ որ հանգոյն հրաժարեալ որդւոյ՝  
 Զէիր ուխտեալ զիմ՝ առնել կամս Հօր քոյ.  
 Ուշ ի կուրծս առեալ չոքար իմ՝ այգին,  
 Կերտեցեր Իմունս ճեմարան անձին:  
 Վասն այն խոստանամ միշտ անդ իջանել,  
 Ընդ Հօրս և Հորոյն իջեան առնել:  
 Եւ զՎաղարշապատ գերթ ճրբագ վառեալ՝  
 Գրնել յաշտանակ գուտ յոսկւոյ ձուլեալ.  
 Ես ի Պրոպանոսս գրեզ նախ տեսի,  
 Ապա ի յորձանս Կոստանդեան Պօլսի.  
 Որպէս ի նախնուսն՝ յառաջին դարու  
 Զեկի յեղեմիա՝ ի կոչ Արգարու:  
 Բայց յետոյ իջի ի Վաղարշապատ  
 Զի անդ տնկեցից զիմ՝ ծառ կենարմատ.  
 Նոյնպէս անդ շիտու քեզ կալ հաստատուն,  
 Զի չէր Միածնիս անդ պանծալի տուն.  
 Ի թիկնամէջս իմ՝ բարձեալ զիմ՝ որդեակդ՝  
 Բերի յայս յինէն քեզ շնորհեալ վիճակդ.  
 Զի հզօր քո աջով կանգնեալ ճեմարան,  
 Հօր Եմաստութեանս ասցես օթեան:  
 Ես աստ բնակեցայ՝ զի՛նդ այս հաճեցայ,  
 Որպէս Գրիգորիս երբեմն խոստացայ,  
 Եւ քեզ երկրորդեմ՝ զուխտ իմ՝ յախտեան  
 Պահել պահպանել զՊրոքոսոս ճեմարան.  
 Եւ քեզ վարձ յինէն այս է աւասիկ  
 Զոր ուխտեմ առ իմ՝ զաւակդ անդրանիկ:  
 Թիւ առաքելոցս էր երկոտասան,  
 Պողոսիւ եհաս և յերեքտասան.  
 Պրտակ իմ՝ հարսին յաստեղաց կազմել  
 Անուամբ ներսիս էր ցարդ բոլորեալ,  
 Բայց Գէորգ ամուսնդ չքնաղ նոր զօհար  
 Յաւեցի ի պսակ անդ աստեղաչար:

ԵՆԵՐՈՅՆԻ ԳԱՐԻԻԷԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ . . . .

ՉՄԹԱՆ ԵՂԱՆԱԿ .

Ո՛ւր են աւուրք դարնանային անուշիկ՝  
 Որում փչէր զեփուռն հանդարտ ու հեզելի,  
 Այն գեղազուարճ կարմրիկ օրերն այժմ ո՛ւր են,  
 Ո՛ւր է նաև մեր կենսատուն — օդ քաղցրիկ: